

Ա Ն Թ Ե Վ Ա Խ Ա Շ Կ Ա Յ Ե Ր Ե Ր

ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒ

Դ. գարու սկիզբները, երբ քրիստոնէաւթիւնը մոււա գտաւ մեր մէջ, հայերէն լեզուն հասած էր վիճակի մը, ուր ինչպէս տեսանք երգերէն, ժողովուրդի զգացումներուն, տեհնչանքներուն և տեսլական ըմբռոնումներուն արտայայտիչ դորձիքը կըրցած էր ըլլաւ, փոքր ի շատէ անկախ զարգացումի մը ձեին տակ: Իսկ երբ կրօնական աւելի լայն ու տիեզերական չունչ մը ներգործեց երկրին մտաւորական արթնութիւն մը քրերելով, բնական էր որ լեզուն հոծանար իր բոլոր տարրերովը՝ նորագոյն հայեցողութեանց ուրութիւնը մը մէջ թեարէելու պատրաստութեամբ: Այսու ամենայնիւ ամբողջ գար մը տակաւին պիտի սպասուէր որ յատուկ զրական ութեան մը հոգին վրայ ուռանանար ան ու իր ընդունին յատկութիւնները մշտէր գրական օտար ազգականերով, որոնց արդիւնքը պիտի տեսնենք յետոյ:

Ինչ որ հայ թարգմանիչներու զպրոցը պիտի կրնար ընել զիրի զիւտը կանխող ամբողջ դարու մը ժամանակամիջոցին (303-406) լեզուին հրապարակային կիրարկութեամբը, Աւետարանի քարոզութեան ու մասնաւորապէս Ս. Գիրքի (յունարէն կամ ասորերէն) բերանացի թարգմանութեանց միջոցներով, կարեոր է տեսակ մը նախընթացը նկատել այն զրականութեան, որ յետոյ պայծառացաւ Սահակ-Մեսրոպեան զպրոցի վերջին բարեփոխութեան չորսիւ:

Այս ամենուն մասին ետքի թողով խօսիլ աւելի մանրամասնութեամբ մեր նիւթի ընթացքին մէջ, այժմ ընդհանուր ակնարկով մը մեր լեզուին ծագման ու զիրքին վրայ անզբագառնանք:

Հայերէնի զիրքը լեզուներու դասակարգին մէջ. — Լեզուաբանական զիտութիւնը դեռ չծագկած կամ լեզուներու որոշ դասակարգերը դեռ չճշգուտած, հայերէնը համարուած էր ա'յն նախալեզուն, զոր Ազամ և Եւա խօսեցան զրախտին մէջ. վասնի նոյի տապանը Արարատ լերան

վրայ նստելով՝ տնոր ստորոտը բնակող ու հոնիէ չհեռացող սկրունդը — հայը — պահանջ այդ լեզուն ալ: Անցեալ դարու սկիզբները միամտութեամբ կը պաշտպանուէր այս դատը այնպիսիներու կողմէ, որոնք զիտականի համբաւ կը վայելէին մեր մէջ և պատահական ստուգաբանութիւններով կը կարձէին հաստատել իրենց վարդապետութիւնը(*): Կիզակարծ աւանդութեան մը կոռունին վրայ հաստատուած այս ենթադրութիւնները, որոնց ուժ կուտար նաև մեր ազգային նախանձախինդրութիւնը, չեին կրնար լուրջ քննութեան մը զիմանալ, թէեւ հետազոտ միտքերու խարխափումներն ալ երկարատեւ եղան այդ սահմանին մէջ մինչև որ կարելի եղաւ լեզուաբանական ճզգրիտ գիտութեամբ ըսոչել հայերէնի զիրքը ուրիշ լեզուներու զասակարգին մէջ: — Հին յոյն հեղինակներ կամ աշխարհագիրներ, որոնցմէ մին էր Պոսիգոնիոս (Ա. գար Ն. Բ.), շատ հարեւանցի քննութեամբ մը բաւականացած հաստատեցին թէ Հայոց՝ Ասորւսց եւ Արարներու միջև խնամութիւն մը կար թէ լիզուի և թէ կենցաղավարութեան: Վեցերորդ զարուն մէջ Ստեփանոս Բիւզանդացի յոյն բանասէրը փոխւգերէնի հետ կը նոյնացնէր հայերէնը, անշուշտ Հերոզոտոսի վկայութենէն(**), և թերես նաև Սիրիլայտական Պատղամագիրքին համաձայն (Ա. զիրք տող 261 և հետեւ.) Նոյեան Տապանին Փափուկոյ մէջ Արաւա անուն լերան մը վրայ հանգչած ըլլալու աւանդութենէն թելաղբռուած:

Նոր ժամանակներու երոպացի զիտուններէն ուժանք ալ հայերէնը լեզուներու այս կամ այն դասակարգին մէջ կը դնէին, առանց տիրապէս ուսումնասիրելու զայն:

ԺԲ. զարու սկիզբները, Լաքրոզ գաղփացին՝ մարական հին լեզուին հետ նոյն համարեց հայերէնը, սա տեսութեամբ թէ Հերոզոտոսի մէջ զտնուած մարական բառերու մեծազոյն մասը հայերէնով կը մեկնուին: Աւելի լաւ քննութիւններով ու-

(*) Երկօւր նայագէ եւրապացին ալ այդ կարծիքն պատճառ էր տանութեուղ դարու սկիզբները:

(**) «Հայեր զալուր մ' են փոխւգայիներու» (Պէտ. է. 73):

րիշներ, ընդհանրապէս հայագէտ գերմանաներ, անցեալ զարու կէսէն վերջ, հնդկաբապուկան լեզուախումբի արիական ճիւղին (իրանականին) մէկ զաւակը նկատեցին հայերէնը, և այդ արզիւնքին համեմատ Պորր իր Հնացերուպական լեզուներու համեմատական մերժանութեան մէջ առանձին տեղ մը տուու մեր լեզուին: Այդ վարդապետութիւնը իր զիտնական ուհանառողները ունեցաւ լաւ պարզով և Ֆր. Միւլէրով, որոնք զնաւահատելի ուսումնասիրութիւններով ծառայեցին հայկական բանասիրութեան և լեզուարանութեան ծաղկումին. բայց վերջին յայտնութիւնը, հայ լեզուի մասին, պահուած էր Հիւալչմանի, որ աւելի խորագոյն զննութեամբ մը վերլուծելով հայերէնի բազմախառն տարրերը, սա վերջնական եղաւակացութեան հասաւ թէ հայերէնը արյական ճիւղին մէկ զաւակը չէր, այլ անկէ անկախ ճիւղ մը, քոյր լեզու մը հնդկերուպական զասակարզին մէջ(*): Հիւալչման իր նշանաւոր Քերականութեամբ՝ փոխառիկ բառերէն (պարսկերէն, ասորերէն և յունարէն) զտելով լեզուն, անոր բնիկ ձայնական ու ձեւախօսական կազմն ու առանձնայատուկ նկարագիրը պարզեց հեղինակօրէն: Իր վարդապետութիւնը առ հասարակ ընդունուած է այսօր բոլոր եւրոպացի և ազգային լեզուարաններէ, և հոյերէնի հետազօտութիւնները այդ հիմոն վրայ կը շարունակուին:

Հայերէնի զարգացման ընթացքը մինչեւ Ե. դար. — Այն ընդարձակ ժամանակամիջոցին մէջ, որ լեզուին հնդկերուպական չըջանը կը կցէ զասական հայերէնի վերջնական ձեւը ներկայացնող զրական լեզուին հետ, հնար չէ եղած գտնել ո՞ր և է յիշատակարան կամ կարեւոր ծանօթութիւն, որպէսզի լեզուին զարգացման ընթացքը գէթ ընդ աղօտ դիտուի իր դիմայեղումներուն մէջ: Եթէ Հայաստան աշխարհի սեպանաւ արձանագրութիւնները հայերէնէ օտար բարբառով մը խմբագրւած չըլլային, անոնցմով կարելի պիտի ըլլար գէթ որոշ գիծեր ձեռք բերել այդ մա-

(*) Մէյեէ. «հայերէնը մէկ նիւղն է ննդեւուպական ընօսնիին, յայնապէս անկախ բոլոր միւս նիւղերէն, ինչպէս են զոր օրինակ յօն ու գերմանական լեզուներ»:

սին: Եէնուընի հիտախտ (քետական) արձանագրութիւնները հայերէնով բւծելու ձեռնարկը մեր լեզուի զիտութեան տեսակէտով սպասուած արդիւնքը չտուաւ զըժքախտարար, վասնզի իրեւ հայեցի ցոյց տրուած ձեւերը կամ անհաւանական և կամ լեզուարանուկան ճշգութենէ զուրկ էին(*): Եթէ հայերու փոխական (մասամբ եւ թրակեան) ծագումը կրաշխաւորուած ըլլար պատմականօրէն, կամ եթէ փոխակերէնը զրեթէ կորսուած լեզու մը չըլլար այսօր՝ թերեւ համեմատութեան իրեւ եզր ծառայէր հայերէնին ու անոր կրած կերպափոխումներուն: Աւելի մօտաւոր ժամանակներու համար (Ա. դար Ն. Ք. — Ե. դար Յ. Ք.) Տը լագարդ հայ լեզուի կողմութեան մէջ բնիկ հայկականէն զատ (որ ի հարկէ չի կրնար անխառն ենթազրուիլ) պահևաւելիկ և սասանեան տարրերու խոռոնումը մատնացոյց ըրաւ. սակայն բառացի փոխառումներով սահմանափակուած այդ աղդեցութիւնը լեզուին կրած ներքին փոփոխումներուն յայտարար նշան մը չէր կը ըլլար ըլլաւ: Ուստի կը մնայ ընդունիլ որ վաւերազրական ցուցումներ կը պակսին՝ պատկերացներու համար հայերէնի զարգացման վիճակը Ե. դարէն առաջ:

Գաւառաբարբարուներու գոյուրեան խրնդիրը. — Որովհետեւ հայերէնը զրական վիճակի մը վերածուած ատեն իրեւ միկ լեզու (գրաբար) իր մուտքն ըրած է մեր մատնագրութեան պատմութեան մէջ, ու տարրեր զաւառաբարբառներու որոշ նշաններ չեն երեկի իր վրայ, լեզուարանները կը մերժեն հայերէն հին բարբառներու զոյցութիւնը: Իրաւ է որ ատոնց զոյցութեան մասին Ե. դարու մեր հեղինակներուն մօտ ո՞ր և է ակնարկութիւն չենք գտներ. Խորենացիի «հայկականաց լեզուաց» բացատրութիւնն ալ հիմնար կուռան մը չ'ընծայէր իր կողմէն, սակայն բոլորովին ալ անտեղի չէ, աչքի առջե ունենալով ազգին պատմական այլտիխոս չըջանները ու մանաւոնդ հայ նախարարական (գաւառական) գրութեան հետեւանքով չեղերու իրարմէ անջատ ապրելու պարագաները,

(*) Մէյեէ. «Կախականաց լեզուաց» բացատրութիւնն ալ հիմնար կուռան մը չ'ընծայէր իր կողմէն, սակայն բոլորովին ալ անտեղի չէ, աչքի առջե ունենալով ազգին պատմական այլտիխոս չըջանները ու մանաւոնդ հայ նախարարական (գաւառական) գրութեան հետեւանքով չեղերու իրարմէ անջատ ապրելու պարագաները,

(*) Մէյեէ. «Կախականաց բացատրական ներականութեան դասական հայերէնի»:

բարբառներու զանազանութիւն մը հնթառ-
դրել, որչափ ալ վաւերագրական հիմք
պահպին առ այդ :

Հայ գաւառաբարբառներու գոյութիւ-
նը երաշխաւորող միակ վկայութիւնը, ո-
րուն կը հանդիպինք Յովհ. Երզնկացիի
(ԺԳ. Պար) քերականութեան մէջ, և որ
կրնայ արծել թերես նախորդ քանի մը
դարերու համար ալ, յստակ չէ բոլորո-
վին. Երզնկացին մնկնելով Դիոնիսոս
Թրակացիին Քերականութեան այն մա-
սը, որ վեզմերու հմտորիւնը անհրաժեշտ
պայման կը նկատէ քերթողին կամ քե-
րականին համար, կը զրէ սա տողերը.
«Զիկուաց կարծեցին ոմանք թէ որ չուրջ
զքե սահմանակից աշխարհ իցեն՝ բացո-
րոշելիք ազդաւ և լեզուաւ, լինել տեղեակ
ձայնից նոցին. վասնզի կարի օգտակարք
իցեն այս առ ստուգուանութիւնն . . . :
Բայց սա ո՞չ զօտար ազգի ասի՝ այլ զիւրոյ
շեզուին զիօսս եւ ընդ նովաւ զանազան
բառք (բարբառք?), եւ զարձեալ զքու լեզ-
ուիդ զիտել բաւանդակ զրառն . . . զեզե-
րականս, (որպէս զկորճայն, զՑայեցին,
զկութայինն, զՉորրորդ Հայեցին, զԱրե-
բացին, զՍիւնին, զԱրցախայինն) այլ մի՛
միայն զմիջերայս և զուտանիկան. վասնզի
յոյժ պիտանիք են այսոքիկ ի տաղաչափու-
թիւնն և ի պատմութիւնն ձեռնտուն(*):

Այս խօսքերէն թերես զժուար ըլլայ
հետեցնել թէ գէթ Երզնկացին (եթէ իրմէ
առաջ զրուած կտորէ մը չէ որ ինքը
կ'օգտուի) եղերական բարբառները հայե-
րէնէն օտար չի համարիր, և զանոնք իրր
բազգատութեան եզր կը ծառայեցնէ մի-
ջերերեայ եւ ուսանիկ լեզուներուն՝ որոնց
խառնութով ձեացած պէտք է ըլլայ գրա-
րարին գասական կազմութիւնը:

Սակայն Հիւպշման իր առարկութիւնը

յառաջ բերելով սոյն հատուածի վերաբեր-
մամբ՝ զիտել կուտայ թէ այդ եղերական
բարբառներէն Խուրայինը լեզուն է Խոյթի
ինչպէս նաև Սասունի. վասն զի ժ. զա-
րուն օտարազգին և օտարալեզու ժողովուրդ
մը կը բնակէր այդ լեզունը մէջ. թէ՝
Տայեցին լեզուն է Տայոց գաւառի բնակ-
չութեան, զոր Քունուփին կը զատէ հայե-
րէն. թէ՝ Ապերացին լեզուն է Հերովոտի
Սասպիրներուն. թէ՝ Չորրորդ Հայեցին Ծո-
փաց հին նահանգի բնակչութիւնը կաղ-
մազ Արամայիցի ժողովուրդի մը լեզուն էր.
թէ՝ Կորնային ու Արցախայինն ալ հայ լեզու-
ներ չէին. առաջինը Կորդուաց աշխարհին
լեզուն ըլլալով (հաւանաբար քրդերէն բար-
բառ մը) եւ Երկրորդը այն երկրին՝ որ Դ.
գարուն իրը առանձին ժողովուրդ կը
ճանչցուէր հայ պատմութեան մէջ: Իսկ
զարով Սիւնի բարբառին, գերման լեզուա-
րանը կը բաւականանայ միայն ըսկլով.
ըրան մը չենք զիտեր տառը մասինս (Քեր.
էջ 519-520):

Պատմական այս հաւաստիքները, ինչ-
պէս կը տեսնուի, խնդրին հասկցողու-
թիւնը անհունափէս կը զժուարացնեն. սա-
կայն մննք առանց մէկ կամ միւս կար-
ծիքին գերակշռութիւն տալու աւելորդ
չենք համարիր համառութիւ յայտնել մեր
տեսութիւնը: Նոյն զերման բանասէրը իր
մէկ նոր գործին մէջ (Ճին հայոց ևլուոյ ա-
նունները հայ. թրգմ. էջ 15-23) Բ. գարուն
սկիլքէն իսկ (Ն. Բ.) Հայաստանի մաս կը
նկատէ այն նահանգները, որոնց մէջ ըը-
նակող օտար ցեղերն իսկ՝ Ստրաբոնի վկա-
յութեան համաձայն Ա. գարէն իսկ հայա-
խօս եղած էին (հմտ. 2 հատուածը մեր
զամագիրքին): Այսու ամենային լեռնա-
գաւառներուն մէջ՝ ընդհանուր տիրող հայ
լեզուին մօտ՝ անհաւանական չէր որ հնա-
զոյն լեզուներն ալ կարենային մնալ ու
տեսէլ թերես երկար ժամանակի մը հա-
մար: Աւրեմ Յովհաննէս Երզնկացիի յի-
շատուկած եղերական այդ լեզուները եթէ
ո՞չ հայերէնի վրայ գէթ հայերէնով պատ-
ուաստուած մուրացածոյ լեզուներ պէտք
էին ըլլալ: Առնենք անոնցմէ Խուրայինը
(Սասունականը) և Կորնային: Առաջինի մա-
սին ունինք թովմա Արծրունիի վկայութիւ-
նը (Թ. գար) թէ Աղձնիքը Տարօնէն բաժնող
լերան բնակիչները (խութեցիք և սասուն-

(*) Բմասոն է. ոմանք կարծեցին թէ՝ Յոյն Եւ-
րականը լեզուներ բանով՝ իր աշխարհն սահմանակից
երկինքնուն մէջ ապրող օտարազգի ժողովուրդներուն
լեզուները կ'ուգէր հասկնալ, վասն զի ստուգրա-
նութեան համար կարեւու եւ առանց նմտութիւնը.
բայց անիկա կը խօսի ո՞չ թէ օտար ազգի մը լեզուի՞ն
ըս այս անհամեսէ է ու մէկը զիմայ իր լեզուին
բարբառները, Եղերականները, թէեւ մեր մէջ սա-
ղաջափութեան եւ պատրեան, այօնին գրական
զուցերու համար մեր միջերերեայ եւ ոստանիկ լե-
զուններ միայն կրնան օգտակար ըլլալ:

ցիք) ծագումով Ասորեսանցի ըստ աւանդութեան, բայց «Վրիպեալք ի թնական հայրենի լեզուէն» կը խօսէին մութ ու խրթին լեզու մը. հաւանաբար և կարկատուն հաւյերէն մը, վասն զի ո՞չ միայն մտադիւրութեամբ կը ծառայէին հայկական դատին, այլ և իրեւ քրիստոնեայ ժողովուրդ՝ բերնուց սորված էին հայ վարդապետներու ձեռամբ հինէն թարգմանուած Աստվածականէրը: Իսկ Կորճայն զոր յունական դրայի գաւառաբարբառին հետ կ'ուզէ համեմատել Յովհան Երզնկացի հայերէնէն բոլորովին օտար չի համարիր զայն, Կորդուաց լերան ստորոտէն մինչև Փոքր Աղքակ տարածուող բնակչութեան լեզուի մասին զըրելով սա տողերը. «Ասցա լեզուն կարի թիւրեալ լինի ի հայկազնոց, վասն մերձ զոլոյն Մարաց և Ասորւոց»: Ուրեմն թէ Խորայինը պատուաստուած էր հայերէնով, Կորճան ալ պատուաստուած էր հայերէնի վրայ և Այս կրկնակ հանգամանքներով կրնային ձևացած ըլլալ եղերական այն լեզուները, որոնք աւելի կամ պակաս տեղ մը կրնացին գրաւել հայ բարբառախօսութեան մէջ, եթէ ժամանակին զիտութիւնը ներէր ըզբաղուիլ անոնցմով: — Գուշվ Սիւնի զաւառաբարբառին, որու մասին բոլորովին կը լուէ Հիւալշման, և որու ծանօթ և հիմնական կազմը հայերէնով միայն յայտնուած է մեղի՝ թերեւ լուազոյն բացատրութիւնն ըլլայ եղերական լեզուներուներքին արժէքին վերտրերմամբ, որչափ ալ ինդիրը կարօտ մնայ տակաւին վճռական և որոշ լուսաբանութիւններու:

Ուսանիկ եւ Միջերկրեայ բարբառները իրեւ լեզու մասհնագրութեան. — Երզնկացիի տեսութեան համաձայն մատենագրական հայերէնին ամբողջ տարրերը հայթայթած են Ուսանիկ և Միջերկրեայ բարբառները: Առաջինը՝ որով մայրաքաղաքի կամ արքունիքի լեզուն կ'իմացուէր, լեզուն էր նաև Արարատեան նահանգին, ուր երկրին իշխանութիւնը զարերով պահուեցաւ. իրեւ իր կեղրոնին մէջ և ուր ամէնէն աւելի ապահով ապաստանը պիտի գտնէր աղքային լեզուին պահպանութիւնը, ժողովուրդին աղնուական եւ ընտրելազոյն մասին այդ բնավայրին մէջ: Իսկ Միջերկրեայ բարբառներուն կարգէն կը հոմար-

ուէին ուրիշ կեղրոն զաւառներու մանաւանդ Տարօնի լեզուն ալ, առանց էապէս տարբերելու սստանիկ լեզուէն: Այս շըրջանակէն զուրս կը մնային եղերական բարբառները, որոնք զբակոն տուակելութիւն մը չունենալով հանդերձ՝ կարող էին ծառույելու լեզուին համար՝ բառական մթերքի մը ճոխացումով, ինչպէս զիտել կուտար հայ քերականը:

Կարեսը է հարցնել սակայն, թէ զաստական մատենագրութեան բարձրացած լեզուն կամ գրաբարը՝ տեսակ մը խառնուրդն ըլլալով ընդհանուր հայութեան բարբառներուն՝ առաջին օրէն ունեցած արդիօքայն կատարելութեան վիճակը, որով երեցաւ մեր գրական ասպարէզին վրայ, թէ ոչ՝ մատենագրական տքնութիւններով եւ քերականական արուհստի յզկումներով իր յատուկ զրոշմն ընդունեց ճարտար թարգմանիչներու զըչին ատակ: Նիւթերու կարգին թողլով խօսիլ յետոյ՝ ասորական եւ յունական լեզուներէ եղած նախընծայ թարգմանութիւններու ակնյայտնի շեզումներու մասին, կը բաւականանանք հաստատելով միայն՝ թէ հայերէնը գրական կատարելութեան համնելու համար, փորձեր ըրաւ դպրոցական երկու գլխուոր հոսանքներէն օգտուելով, և հաւանաբար զիի զիւտէն առաջ ալ՝ ամբողջ զար մը (303-406) տեղի ունեցած կրթական ջանքերու և թերամացի թարգմանութիւններու միջոցներով, և այդ աշխատանքով փոքր իշատէ պատրաստուած էր գետին մը մատենագրական լեզուին համար, որուն ինպաստ կարեսը բաժին մը բերած էին անշուշտ վիպասանաց երգերն ալ:

Ռամկօրենը կամ աշխարհիկ լեզուն Եղարեն առաջ. — Հին հայերէնը գրական ըլլալէ առաջ ընդհանուրէն խօսուած լեզու մըն էր, որուն միտութիւնը չէր կրնար եղծուած նկատուիլ բարբառներու աւելի կամ պակաս այլազանութեանց երկուէն: Ուրեմն մեր մատենագրութիւնը, իր նախնական շրջանին մէջ, իր բովանդակ պաշտրը քաղեց հայ ժողովուրդին լեզուէն, որչափ ալ բարձր գասակարգերուն, աղատանիին և եկեղեցականին, խօսածը տարբերէր անկէ ոճի կամ ձայնաբանական հանգամանքներով: Միջաշխատրհի հայ ըլլ-

նակութեան լեզուն հիմ եղաւ զրոց լեզուին կամ գրաբարին, քիչ ժամանակի մէջ զարգանալով շնորհիւ անոնց սորք դհանագաման զիտէին հելլէն և ասորի զպրութեանց»:

Գրականէն զրեթէ անկախ՝ իր բնական վիճակին մէջ պահուած աշխարհիկ կոմ ընտանեկան լեզուն է զոր կը կոչենք ուսմկորհն, որ ի հորիէ պիտի ապրէր ժողովուրդի հոծ զոնգուածին մէջ, քանի որ մտահնագրական շարժումը շատ սահմանափակ մնաց մեր մէջ, այսինքն եկեղեցականին յատկացուած միայն, և այդ նուիրական լեզուն ժողովուրդին հասկնալի ըլլալով հանգերձ չէր կրնար օր եւ է փոփոխութիւն յառաջ բերել անոր լեզուին վրայ. մինչեւ միւս կողմանէ՝ բնական էր որ զրականը աւելի կամ նուազ չափերով իր ակամոյ հարկը պիտի վճարէր ուսմկորհնն, մասնաւանդ անո՞նց զըլին տակ, որոնց մատենագրական կրթութիւնը լիակատար ուղղութիւն մը չէր տռած, լեզուին գեղեցկագիտական ճաշուկը աղնուացնելու, առանց հայեցի արգուզարդը խանգարելու:

Թարգմանչական առաջին ձեռնարկները, որոնց մասին պիտի խօսինք յետոյ, անգրական լեզուի մը ճապաղութիւնը կը մատնեն յաճախ (ասորիէնի ազգեցութենէն ալ տարբեկոյ). սակայն Փաւստոսի կամ Փարպեցիի մէջ զիտուած ուսմկորհն ասացուածքները, որոնք ժողովրդոցին լեզուի նշաններ կը համարուին, հիմնական տարբեկութեամբ մը չեն հեռանար զրականէն, ա՛յնպէս որ՝ ճիշտ է ինչ որ զիտել կուտայ այդ մասին Հ. Արսէն Այտընեան իր Քննական Քերականութեան մէջ (էջ 113). «Հին ընտանեկան հայերէնի ընթացքին զրաբարի ընթացքէն տարբեկութիւնը այնպիսի որոշմանց կորդն է, որոնք աւելի զիւրին է զգալ քան թէ մատամբ ցուցընել, այնպէս որ թէն խօսուածքին իւրաքանչիւր մասն առանձին առեալ մտահնագրականէն օտար չըլլայ, թէն միշտ պարզ ալ ըլլայ, սակայն զարձեալ ամբողջը մատենագրութեան բնականը չէ, և առանձին կամ ժողովրդական խօսուածքի որոշ կնիքն ունի վրան, կամ թէ շատ տեղ մեր խօսելու կերպն է»:

Աւելորդ է ըսել թէ Ե. գարու ուսմկորհն իր ամբողջական ձեին ու կազմութեանը

մէջ անձանօթ կը մնայ մեզի, թէև անոր զոյութեան հետքերը որոշակի կ'երեւին տեղ տեղ, ինչպէս յիշեցինք. խակ է. դարուն մէջ Յովհան Մամիկոնեան իր զրուածքներովը աւելի ազատ մուտք մը տուաւ այդ աշխարհիկ լեզուին, որ Ժ. զարէն վերջ նոր զրականութիւն մը ունեցաւ, բայց այս անզամ ալ անկախ չըլլալով զրաբարի ազադցութենէն. վասն զի այդ լեզուով ուսում ըրած հեղինակները, որչափ ալ ժողովուրդին հասկնալի ըլլալու զաղափարին ուղէին ծառայել, պիտի չկրնացին յաջողիլ զրական կաշկանգումներով:

Ռամկորենի զոյութիւնը հին մատնեաւգիրներու վկայութեամբ պատմականապէս չէ լուսաբանուած: Ումոնք կարծած են թէ Խորենացիի «հասարակաց խօսքը», որով կ'առաջազրէ նա զրելիր պատմութեան Վ. գիրքը, ուսմկորենի համազօր բացատրութիւն մը եղած ըլլայ. սուկայն պարզ է ահսնել թէ այդ զիրքի ընդհանուր ոճը տարբեր չէ բնաւ նախորդ Ա. և Բ. գիրքերու լեզուն, և զիւրին է հասկնալ թէ պատմիչը վիպական-զրական բարձրութիւններէն յանձն կ'առնու խոնարհի հրաժեշտ տալով պետարանուրեան, պատմական ճշշմարտութիւնը անսեփեւեթ՝ հաճիլի ընելու համար իր ընթերցողներուն: Նոյնպէս Յովհան կաթողիկոս Թ. գարուն տպրող Շապուհ Բագրատունիի մը համար կը վկայէ թէ «գիշուկի բանիւ» զրեց: Գրուածը կորսուած է այսօր, բայց ապահովարար ուսմկորեն չէր ան. վասն զի կաթողիկոսը արտայացաւած է այդ մասին, աքերթողական հըրբանանդներուն համաձայն չնկատելով այդ զրուածը: Պողոս Տարօնեցի ալ (Ժ. զար) իր մէկ հակամառական զրուածքը, որ պարզապէս զրաբար է, զեղչուկ բարբառով յօրինուած կը նկատէ եւ «ո՛չ խորին արտեստի զրանս կոփեալ»: Աւելի վերջերը, կամ աւելի ճիշգը խօսելով, առաջին անգամ Ժ. զարու մէջ Միսիթար Հերացի բժիշկին բացատրութեամբն է որ զեղչուկ բարբառը^(*) աշխարհիկ կամ հասարակ ժողովուրդի լեզուի նշանակութիւն ընդունած է զործնականապէս:

(*) Ուրիշ վկայութիւններ ալ չեն պակախ այս մասին (Տե՛ս Հ. Դ. Յովհաննեան «Կախմեան Ռամկօրենի» էջ 28-30):

Գրաբարի զարգացումն ու կրած փոփոխվածները.— Գրական մշակութեան առարկայ եղող լեզու մը, չի կրնար անշուշտ մնալ առանց փոփօխման. և բնական է որ աճի իրեն յատուկ բարգաւաճումովը, եթէ այս կամ այն օտար լեզուի ուսումն ազդեցութենէն չտարուի ստրկօրէն: Մեր լեզուն իր մատենագրական առաջին օրերուն բիբլեղացած կամ վերջնական զարգացումի մը հասած չըլլալով՝ հակամէտ էր կրելու արուեստական թելագրութիւններ ալ: Առաջին անգամ ասորերէնի ազդեցութեան ենթարկուած՝ պիտի չկրնար գրականապէս օգտուիլ այդ լեզուէն, որ մանական ըլլալէ զատ, որով խնամութիւն մը չունէր հոյերէնի հետ, տափակ ու աններդաշնակ լեզու մըն էր, ճապաղ շարադասութեամբ ու թանձը ու երկայնաբան դարձուածներով: Այս պատճառով ասորականն ի հայ թարգմանութիւնները, որ հաւանաբար մեր անդրանիկ թարգմանիչներու մէկ խումբին գործն եղաւ Ս. Մեսրոպի առաջնորդութեամբ: չկրցաւ տալ լեզուին այն չքեզ յորինուածութիւննը՝ քերտականական ճշութիւնն ու ներգաշնակութիւնը որ յունարկնե ի հայ թարգմանութիւններուն մէջ (ժամանակակից ուրիշ խումբի մը ձեռամբ) համեմատաբար առաւելազոյն չափով ի յայտ կուգայ:

Սորերէնի ազդեցութիւնը, որ լոկ ի ելլեղեցական էր ի սկզբան, ու այնպէս ալ ժամանակ մը տեսց, հուսկ ուրեմն տեղի տուաւ յունականին՝ թէ ժամանակական և թէ քաղաքական-եկեղեցականն նկատումներու գերակշութեան տակ: Աստուածաշունչի թարգմանութեան վերջնական սրբազրութիւնը յունաբարէն բնագիրներու վրայէն՝ սկզբնակէտ մը եղաւ յոյն ուսուցման նախասիրութեան՝ գիրի գիւտէն իրեն քառորդ դար մը վերջը, եւ մեր թարգմանիչները շատ զգուշաւորութեամբ յոյն ասութեան ձեեր փոխ կ'առնուին երբեմն իրենց գրուածներուն մէջ:

Զ. գարուն վերջերը սակայն, երբ եկեղեցական նիւթի մշակումին հետ արտաքին ուսումներու պէտքն ալ անհրաժեշտ դարձաւ, և առ այդ կը նպաստէին ժամանակին քրիստոսաբանական վէճերն ալ ընդդէմ յունական եկեղեցին, նոր գարոց մը ձեռնաբակեց պարապիլ քերտականական, ի-

մաստասիրակոն և քերթողական ուսմանց (ինչ որ միարնակ (monophysites) Ասորիներն ալ սկսած էին աւելի. կանուխ եւ աւելի լայն չափով) եւ այդ նոր շարժումին արդիւնքը եղաւ քանի մը զլսաւոր գործերութարգմանութիւնը, ոչ այն հայեցի ոճով, զոր Ռոկեգարը կտակած էր, այլ յունական լեզուի չարադասութեան բառացի նմանութեամբ ու զիտական բառերու առատ մթերքի մը յաւելումով. վասնզի նախնի թարգմանիչներու լեզուն անբաւական նրակատուցաւ այդ օրինակ գործերը հաւատարմորէն և բնագրական չզութեամբ ի հայ փոխազդրելու համար: Գրաբարի այդ արուեստական մշակումին կը պարտինք Սահմանաց գիրքի, Պիտոյիցի, Փիլոնի ձաւերու իրենէսոի Գործերու, Եւսերիսոսի Քրոնիկոնին, Արիստոտէլի Սուրողութեանց և Վերլուծակամիցին և Պորֆիրի Ներածութեան և այլն թարգմանութիւնները. ասոնց կարգէն են նաև Թրակացիի Թերականութեան ինչ ինչ մտակըն ալ, որոնցմով հայերէն լեզուն իրբնական պարզութենէն ու յստակութենէն մերկացաւ այլակերպօրէն: Այս յունամոլ միտումներու հետեանքով էր անշուշտ որ համարձակեցան ոմանք մինչև իսկ նորոգ բարգմանութեամբ ուղղազրել Աստուածաշունչը, ըստ որում նախկին բարգմանութիւնը զուրկ էր իրենց հետապնդած արուեստներէն(*): Կ յունարէն բնագրին վրայ կը մտարէին ձեւել իրենց թարգմանութիւնը, ի մասնաւորի վկայութեանց յառաջըերերումներու մէջ: Թողլով մեր յիշատակած գիրքերու մասին իրենց տեղը խօսիլ՝ պէտք ունինք զիտել տալու սակայն թէ այդ նիշնական ուղղութիւննը, որ արտաքին նիւթերու հանգէպ ձայրայեղ խեցքեկումներու ալ զակատեցաւ, յունապէտ հայերու (թերեւս նուե հայոգէտ յոյններու) ձեռներէցութեամբը՝ գերազանց շարագրութեան կանոն մը դարձաւ նոյն իսկ մեր լաւագոյն գրողներուն հոմար, թէն համեմատաբար աւելի մաքուր եւ հասկնալի ոճով եւ մերթ գէպի հին լեզուն դարձ ընելու կամութեամբ, ինչ որ ԺԲ. գարուն ա՛լ աւելի շէշտուցաւ, թէն ոչ բոլորովին այդ գիտնական լեզուէն ձերբադատուած. վասն զի նեղնական գպրոցի յառաջ բերած տը-

(*) Յղոս. Խար. Գ. կա:

պաւորութիւնը, որուն ենթարկուած էր մա՛նաւոնդ Արևիաց վարդապետարանը, զրեթէ անջնջելի զբոշմ մը թողուց զրտկան լեզուին վրայ:

ԺԴ. Դարէն վերջ, երբ արդէն ուսկօրհնը սկսած էր այլ եւ այլ զրուածքներու համար զործածուիլ, մանոււանդ կիլիկեան սահմաններում, վերին Հայաստանի մէջ եւ բնցան պատմադիրներ կամ եկեղեցական-

ները, ոռնք համեմատաբար պարզ, բայց ինկած ու տափակ զրաբարի մը կիրառութեամբ զոհացան, և ԺԴ. դարու կէսէն վերջն ալ լատին հայագէտներ նոր շրջան մը բացին՝ այս անգամ ալ ուրիշ ճամբռվ մը պղտորելու հայերէն զրաբարը, ինչպէս պիտի տեսնենք յետոյ:

Ե. Ե. Դ.

ՊԱՏՄԱԿԱՆ

ՆԱԽՆԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ

ԺԴ. Մարտիրոսուրեան պատրաստորիւնը

Ակսեալ 64 թուականէն մինչև 314 տարին, երկու հարիւր յիսուն տարիներու ընթացքին, մարտիրոսութեան սպառնալիքը սաւանիցաւ քրիստոնեաներուն վրայ. զրեթէ նոյնքան հալածանքի տարիներ եղան, որքան՝ խաղաղութեան տարիներ, աւելի կամ նուազ ընմիջումներով: Այսպէս նահատակութիւնը նուիրագործումն եղաւ հաւատագին, սերմը անոր. ու այէտք էր հաւատացեալները պատրաստել ատոր, որպէս փառաւոր փորձի մը, որուն իւրաքանչիւր ոք կրնար ենթարկուած գտնուիլ: Եկեղեցին իր քաջալերութիւնները կը շըռայլէր անոնց, որ կը խոստովանէին Յիսուս Քրիստոսը. ան կը դատապարտէր ու առ նուազն ժամանակի մը համար իր ծոցէն կը հնուացնէր զանոնք, որ բանտարկութեան թշուառութեանէն կամ չարչարանքի սոսկումէն ընկճուած՝ կը կորսնցընէին իրենց կեանքը տալու պատիւը: Հեթանոսները ամէն ջանք ի գործ կը զնէին ձեռք անցընելու համար հաւատառութեացութիւն մը, որուն համար մեծապէս կ'ուրախանացին, ինչպէս ամենազդուար յաղթանակի մը աթիւ: Բաց ի գերութենէ ու տառապանքէ, անոնք կոչ կ'ընէին բնութեան զգացումին, խոստովանողին աչքին առջև կը բերէին իր կինը, իր դեռատի

զաւակները, իր ծերունի ծնողքը արտասուալից: Հաւատուրացութիւններ յառաջ կու զային զժբախտաբար. 250 ին, խաղաղութեան երկար շրջանէ մը յետոյ, անհամար եղան անոնք. և հետեանքները այս թերացումին անոնց կողմէ, որոնք կոչուեցան օանկեաններ (lapsi), չատ չարէքներու ծնունդ պիտի տային: Մարզիկ կը աեսնէին զանտնք, որ հալածանքի հոչակումէն սկսեալ, տօնակոն զգեստներով, մեհաններուն և կապիտոլներուն մէջ կը նետուէին, զինեձօնք ու խունկ մատուցանելու և ձեռք բերելու հաւատուրացութեան վկայագիրը, որ ազատ կեանք կ'ապահովէր իրենց: Տեսնուած են սկզբունքով մարտիրոսութեան զատապարտութիւնը հաստատող հերետիկոսներ և անընդունելի զանազանութիւնները շատ վարպետութեամբ ընդունելու տրամադիր հաւատացեալներ: Յաչս անոնց, քիչ կարեռութիւն ունէր ըսել. «Կ'երկրապագեմ Ամենարարձեալին, կամ թէ կ'երկրապագեմ Արամազդին. ներքին զգացումը կ'ընէր ամէն ինչ»: Եկեղեցին պարտաւոր էր պայքարելու այս ջլատիչ քարոզութեանց դէմ. նա ըրաւ զայն ամենայն կորովով զոր կը պարտազրէ մեծ վտանգ մը:

Քրիստոսի ախոյեանը պարտաւոր էր